

## ՇՈԳԵԿԱՌՔԻՆ ՄԷԶ

ՔՐՄՉԱ ՄԵԼԱԽՈՒՇԻՆ

Նոզին, ռոզին զիս կը տանի,  
Միւրսրս պուտ-պուտ կը բափի  
Ովկեանին մեջ մժին.  
Յուշերս պարզած  
Առագաստներ պատրուած,  
Զիս կը լրմեն ռոզին.  
Միւրսրս պուտ-պուտ կը բափի  
Հոզիխ մեջ ալեկոծ.  
Ուր մակոյիներն յուշերուս  
Հորիզոնին տուներուն զիս կը լրմեն մենաւոր,  
Ու խենք ռոզին՝ հեւ ի հեւ ու խօսապար՝  
Զիս կը գրկէ ու կը տանի դաշտերէն:  
Նոզին ինչպէ՞ս զիս կը տանի՝ առեւանզող  
Միւրանի մը նրման,  
Երբ սիւրս պուտ-պուտ կը բափի հոզիխ մեջ  
Զոր բողոքի ծովեզերի խիներուն...  
Քո՛յր իմ, բո՛յր իմ, ռոզին գրկած զիս կը տանի,  
Բայց մրտածումա, կառշած բաշին  
Առ դաշտերուն որ կը վազեն,  
Հա՛ կը վազեն դեպ ի մեզ,  
Մրտածումա ոյ արագ,  
Կը բերեն մեզ ծաղիկներն իմ համբոյրին:

Մարտէլ - Սթրազպուրկ, 1930

## ՓԱԽՈՒՄԱՑ

Քայէ՛, հոզիս, ի՞նչ կը կառշխս  
Մառին, օհողին ու մրջինին,  
Տես թէ ինչպէս խանդով ռոզին  
Քաղաքներուն կը տանի զիս:  
Հոզի՞ս, հոզի՞ս, ո՞ւր կը փախչիս  
Զիս ռոզիխն խելքին յանձնած,  
Եր աղմուկին, իր փախուստին ըրւորած.  
Ես կը մեռնիմ, ես ոչինչ եմ առանց մեզ,  
Ոչ իսկ փոքի մոր հովին ծամերուն մեջ տեղ գտնիր:  
— Եկո՞ւր այսեղ, մարգերուն մեջ,  
Ըլլանիք ծաղիկ, մրջին կամ ծառ,  
Խրմենիք անյագ լոյսը պայծառ.  
Ուրեներուն ու հողին գեջ  
Խելքը ծրծենի.  
Ըլլանիք, ըլլանիք  
Շիւ կամ մրջին դաշտերուն մեջ մենաւոր,  
Ու երկնին կապոյտին տակ առեն որ  
Մառինիք, ծամենիք ու յօրանջենիք երազնիեր:  
Հոզի՞ս, հոզի՞ս, բայց կը տանի զիս ռոզին,  
Կախարդական ծոցին մեջ զիս պինդ գրկած,  
Ու մանաւանդ կը սարսափիմ իր երգեն:

Հոզիս մրնաց շիւլերուն մեջ որ փախան,  
Մինչ ռոզին զիս ձրգեց մոլար՝  
Փողոցներուն մեջ բաղինին:  
Ինչպէս, ինչպէս, աշխերուն մեջ մարդերուն  
Գտնել բգեն՝ փողոց-փողոց բայելով  
Երբ զեռ սիւրս այ պուտ-պուտ կ'իյնայ  
Քարերուն վրայ  
Ուրկէ կ'անցնիմ անկենդան,  
Քեզ, ո՞վ սիւրս իմ, բե՛զ ոննակոյն բնելով:

Զ. ԱՐՅՈՒՆԻ

Սթրազպուրկ, 1930